

## ԷՉՄԻԱՅԻՆ, ԼՈՅՍ ՏԱճԱՐ...

### ՆԵՐԲՈՂԱԿԱՆ

*Մեր Հաւատքի Հոչակման  
1700 ամեակին առթիւ:*

**Դուն սուրբ լոյսի որորան, ու Հաւատքի սրբարան,  
Դուն կանթեղն ես Միածնի՝ ու լուսաշող իր ուղին,  
Դուն լոյսի բաց առաջաստ ու իր Հոսքը երկնային,  
Դուն յոյսի ծով զովական ու իր ակունքն Հայրական...:**

**Դուն բարբառն ես առաջին՝ ու ձայնը արարչական,  
Դուն քնարն ես Լոյսի ու Սողոմոնուած երգարան,  
Դուն գըրիչն ես Ներսէսի ու տաղարան Հայկական,  
Դուն երգն ես Արարատեան, ու գետացած շարական...:**

**Դուն սեղանն ես նոր ուխտի՝ ու Հիւրընկալ իջեւան,  
Դուն Աստուծոյ լոյս սըկի՛, ու իր որթը փրկական,  
Դուն սիրոյ կոնք սրբարար, ու սուրբ խորհուրդ երկնական,  
Դուն յորդորի շատրուան ու ակուփի աւազան...:**

**Դուն պապերուս գիշերին վըրայ բացուած արշալոյս,  
Եւ Աստուծոյ ջինջ խօսքին՝ աղբերացած ցայտարյոս,  
Ընկերային մեր կեանքին հետ նոյնացած մշտական,  
Ու մարմնացումն ես նաեւ մեր ինքնութեան իսկական...:**

**Դո՛ւն, չորրորդ դարու սեմին՝ Բեթղեհէմն ես սուրբ իջման,  
Քու այրիդ մէջ այդ խոնարհ ծնաւ ԼՈՅՍ-ն արարչական,  
Ու նոր ջահուած աշխարհն մեր եղաւ ԼՈՅՍ-ին օթեւան...  
Ու Արագածն վեհափառ, եղաւ կնդրուկ օրհնարան...:**

**Լեռները մեր վեհական, եղան զօղանջ ու փողար,  
Ու մեր Հողին վրայ ծաղկած նոր սօսիներն Տրդատեան,  
Եղան կոչնակ Հոչակման՝ մեր սուրբ Լոյսին ընդգրկման,  
Եղան նաեւ մէկական արեւագալ ո՛ւ անճառ...:**

**Քարերը մեր Հայրենի քրիստոնէացան, ցնծացան,  
Եղան քարեր սրբատաշ քու տաճարիդ լուսական,  
Ուր իմ պապերս երէկի սուրբ սեղանիդ արքունի,  
Միշտ ջահեցին նուիրմամբ իրենց կերոնն Հաւատքի...:**

**Դուն նոր անտառ Հայկաղեան ու իր խորին մեղեղին...  
Սաղարթներէդ սօսափիւն՝ ես կը լսեմ տակաւին  
Քարոզչութիւնն Քրիստոսի լոյս շրթներէն Թաղէոսի,  
Ու սուրբ Բարթողիմէոսի շէնլող ձայնը չնորհալի ...:**

**Էջմիածին, Լո՛յս տաճար, դո՛ւն անառիկ առաջին,  
Ու Գրիգորի աջը սուրբ պատրոյգեց ու վառեց քեզ  
Ու Հողմերն այդ ամեհի շիջեցնել ջանացին...  
Բայց կը մնաս միշտ ջահուած դարերուն այգը որպէս...:**

**Դուն դարերուն դէմ կանգնած յաւէտ աթոռ Լո՛յս իջման...:**

**ՄԻԿՐԱՆ ՍԱՐԳԻՍԵԼՐՆ**